

գուր գիտականներն՝ Թնչպէս բարդ բարդ ծփան. նայէ դա շիկորակ շրթանց շարժմունքը, դա զմուռնաւ աչաց հրեղէն թաւալմունքը, երկխորշեայ ռնգանց բարակ շնչաուռ թիւնը, դա գեղեցիկ գլխոյն հեզիկ պտոյտքը, դա ճօճ թւոց թափ տալը. դա դուրյթ տուող ոտից դոփիւնը, որ ոչ միայն անդրին ՚ի պատուանդանէն կտրեցին, այլ բոլոր անձին ներքին ազդուածքէն ուժ առած՝ այնպէս սաստկութեամբ մը գեանին կից կու տան, որ օգտապարիկ գունտէն աւելի շոյտ և բարձր պիտի ցատքէր յերկնից միջոց, թէ որ դեռ ճակտին վրայ չըլլար մատն աստուածային. որ իբրև ամեհի երիվար մը՝ սանձով, կամ ծխով հողմով զինուած պատրաստ նաւ

մը՝ խարսխով, դեռ բռներ է զայն. բայց այնպէս մը կ'երևայ՝ թէ հազիւ և ոչ ընդ երկար կրնայ համբերել բրու նուածն: Եսկ աստուածայետականն յետին հաճութեան ժպիտ մ'այլ տալով, իր անքննելի ծոցէն կու փչէ նորաշէն պատկերին վրայ շունչ մ'այլ. շունչ բանական, աննիւթ և անապական, որով բողբոլին կ'ըլլայ կատարուի մարդն. և հաղորդ աստուածային զօրութեան, աստուածային երագութեամբ մը ճանչ նալով ինք զինքն, և Թնչպէս և ուստի ըլլալն, միանգամայն աչքով և շըրթամբ, թւօք և ծնօք, սրտիւ և բերանով, բանիւ և հոգւով կանչէ՝ ԱՍՏՈՒԱՎ ԻՄ:

Հ. Ղ. Մ. Ա.

### Գեղարտ<sup>1</sup>:

Գեղարտս յայնժամ ի ծանրատաղտուկ պքսորն ի Արեւտէ Փակ էր անդնդովք եւ ի հայրենին կարօտ ի յերկրէ:

« Թեպէտ ըզցամաք արգելու, ասէ, եւ զալիս ծովուն,

» Սակայն առաջի մեր բաց են երկինք, երթիցուք ընդ սոյն.

» Թե եւ համայնից տիրեսցէ Մինովս, ոչ տիրէ օդոյս »:

Ըսէ, եւ անդէն նորոց արհեստից անկանի ի յոյզ:

Փոխէ ըզբնութիւն, փետուրըս հաւու արկանէ ի կարգ.

Օ երկայն ըզփոքու յարելով ըզհետ ի կարճէն ցաւագ:

Որ այնպէս գողցես ի բնուստ էր աճեալ ի զառ ի վերակ,

Իբր ի հովուական շարին յերգիօն տողազոյզ վարսակք.

Եւ լարով ընդ մէջ եւ զծայրսն մոմով պընդէ հաստատուն,

Գալարէ դուն ինչ՝ զի ճըլգրիտ ի տիպ գործեսցէ հաւուն:

Մանուկն իկարէ կացեալ առնթեր, եւ բնաւ անգիտակ,

Թե անձամբ անձին ըզմահականացուն հինէր ըզվտանգ.

Օ ուարթերես դիմօք՝ մերթ ըզփափկահերս ընտրէր ի փետրոց

Յորոց ի շարժիւն բաւեսցէ շնչել հեզասիգ հողմոց.

Եւ մերթ ըզխարտեալ մոմըն լըմելով բոյթ մատին ի ծայր,

Մանկաբար խաղուք ըզհօրն արգելոյր սրխրալի արար:

Ձեռնարկեալ գործոյն մինչ յամբօկ եհաս՝ կշուեցաւ յայերս.

Ինքնին իսկ ճարտարն յեցեալ յերկոսին յիւրակերտ ի թեւս,

1. Գեղարտ է մին ՚ի ճարտարահիւս այլաբանութեանցն Ովիգեայ. իսկ թարգմանութիւնն միոյ ՚ի հարց մերոց, երիցագոյն քան զմեզ ժամանակաւ. զոր յանուանէ ոչ ընկիմբ ստուգութեամբ աղել:

Լսաւ եւ զորդի գաստիարակեալ, « Իկարէ որդեակ,  
 ,, Ընդ միջինն ընթաց, խրատ տամ քեզ, ասէ, շաւիղ անվրտանդ .  
 ,, Գուցէ ընդ խոնարհ թէ գնաս ընդ ուղի, յալեաց ծանրասցին,  
 ,, Եւ թէ ընդ բարձունս, խանձոտին փետուրքդ ի բոց հըրատին .  
 ,, Ընդ երկաքանչիւր հետոցն ընդ միջին թռուի որդեակ իմ .  
 ,, Լճա պատուիրեմ չհայել քեզ համբուն ի դէմս Եզդողին .  
 ,, Եւ ընդ Լըջն մեծ կամ ընդ մերկանդամ ընդ հայկեան նիզակ  
 ,, Սի ակնարկեսցես . առաջնորդութեանս իմ լէր հետեակ ,,  
 Եւ նրմանապէս թելադրեալ նրմին զօրէնս թռչանաց,  
 Ընհրմուտ ուսոցն ասպա զանծանօթ թեւսն յարմարեաց .  
 Եւ զոյգ ընդ խրատուն թանան համօրէն երեսք ծերունիք,  
 Եւ զոյգ ընդ գործոյն սասանին ի դող բազուկք հայրենիք .  
 համայր ետ անդարձ, եւ թեւատարած թռեաւ առաջին,  
 Եւ սիրտն երկիւղիւ դողայ տատանի ի տես ուղեկցին .  
 Օ որօրինակ հաւ՝ որ առ ի բարձուէ ընտանի բունոցն  
 Բզմատալ ձագուցն արձակէ երամ ընդ այերս օդոց,  
 Չայնէր զիւր կրնի եւ ի մահառիթմն մարգէր արհեստ .  
 Բախէր ինք զիւր թեւս, և զորդոյն դիտէր բախին զուգահետ . . .  
 Բայց այն ինչ մանուկն ըսկրսաւ խայտալ բուռն թռչանօք,  
 Սանկական աշխոյժք եթերաց բարձանց վառին տենչանօք .  
 Եւ զառաջնորդին լըքեալ ըզշաւիղ թռուցեալ ի բարձունս,  
 Ի սաստիկ սօթոյն կակղի հոտաւետ թեւոցն ամրութիւն .  
 հալեալ էր մոմն . ինքն ըզմերկանդամն շարժէր ըզբազուկս .  
 Ի թեւոց թափուր եւ ոչ դոյզն մի ընկալեալ ըզսիւք .  
 Շըթունք հայրակոչ յալիս կապուտակ ջուրցն սուզանին,  
 Եւ եւ յայսմանէ ընկալաւ այսօր զանուն ընորին .  
 Եւ հայրն հիքացեալ, այլ ոչ եւրս հայր, « Իկարէ՛, ասաց,  
 ,, Իկարէ, ո՛ր ես, եւ կամ յո՛ր գաւառ քեզ հանդիպեցայց .  
 ,, Իկարէ . . . ,, ասաց, եւ ի ծուփս ալեաց փետուրս նըշմարէ .  
 Ընէ՛ծ զիւր արուեստ, ամփոփէ զմարմին, զանուն տեղն ասէ .

ՈՎԻԴԻՈՍ

Շեշտ կաւ Շեշտոռնն ձայնի :

Շեշտ բառը այլ և այլ նշանակու-  
 թիւններ ունի . երբեմն կ'արտայայտէ  
 ձայնին զանազան աստիճաններն՝ լե-  
 զուի մը բառերն արտասանելու համար,  
 երբեմն վանկի մը վրայ ձայնին մասնա-  
 ւոր ոլորումը, երբեմն ալ իբրև այդ ոլոր-

ման հանգամանքը ցուցանող նշան մը՝  
 Շեշտահէ, քերականական բացատրու-  
 թեամբ, վայելուչ յարմարութեամբ  
 շեշտերն դասելու արուեստը . իսկ լե-  
 զուի նկատմամբ մտածելով, իւրաքան-  
 չիւր բառի, ըստ ընդհանուր կրից բա-  
 նին, և իմաստին մէջ բռնած տեղոյն  
 համեմատ, ձայնի միջոցով և առանց